

տուրք կուտան Սերուացիք Յսմանցւոց, եւ իրենք կիամբուին Խուսաց եւ Աւստրիացւոց պաշտպանութեանը տակ:

Բոլոր Սերուիան 1000-էն աւելի մանր վիճակներ կամ գաւառակներ կրաժնուի. 300-ի չափ եկեղեցիք կան մէջը, 40-ի չափ վանք եւ 270 դպրոց, 5-ը մեծ ու բաւական երեւելի:

Սերուիոյ գլխաւոր քաղաքներն են՝ Պելքատ, Սեմենտրէ, Քրակույելաց, Նիշ եւ Նովիպազար: Սոցա մէջ ամենէն ամուր ու ծաղկած քաղաքն է Պել-

կրատը (որ սըբքերէն մերմակ քաղաք ըսել է), Գանուք գետին վրայ շինուած. 35,000 բնակիչ ունի. Նաւահանգիստը նաւերը անպակաս, եւ վաճառականութիւնը բանուկ: Զին շէնքերուն մէջ երեւելի են մզկիթները, եկեղեցիներն ու նաւարանը: — Անուանի են Պելքատի կապերար, զէնքերը, մետաքս ու բամպակէ գործուածքները, եւ այն:

Պելքատ Յսմանցւոց պատմութեանը մէջ շատ անուանի է, վասն զի քանի մը անգամ անոնց ծեռքը անցեր ու նորէն ետ առնուեր է մեծամեծ պատերազմներով ու երկար պաշարմունքներով:

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՒՏԸ.

Կ Ա Մ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՒԹՈՒԵՄՊԵՐԻ Կ

(Եարայարութիւն. Տես էջ 151.)

Տախտակի վերայ տակագրութիւնը հարիւրաւոր տարիներով առաջ յայտնուած էր Զինացւոց մէջ, եւ փոքր մի յառաջ կամ յետոյ, այսինքն գրեթէ 1400 թուականին սկիզբները խաղալու թղթին (^(*)) եւ ուրիշ պատկերներու համար փոխագրուած էր եւրոպա, որոց վերայ պէտք եղած ժամանակն կիրագրէին նաեւ քանի մի տառ կամ խօսք: Այդպիսի տակագրութիւնը մասնաւորապէս կգործածուէր Հոլանտայի մէջ, ուր յետոյ խաղալու թղթէն ու ձեւակերպութիւնն զատ՝ կտրագրէին տախտակիներու վերայ նաեւ սրբոց պատկերներ, տակը գրելով եկեղեցւոյ մէջ կարդալու ազօթքներ եւ դպրատանց համար ցուցակներ: Այս պատճառաւ Հոլանտացիք Զինացին ցուցանել թէ այժմեան տակագրութեան Հնարօղը՝ իւրեանց Լաւենիտու Քուրեն անունով քաղաքակիցն էր: Բայց իզուր, վասն զի նորա մամուլէն եղած թերթերուն վերայ (որ մինչեւ ցայսօր կազակուին եւրոպայի գլխաւոր տէրութեանց թանգարանները, եւ մամնաւորապէս Պաւերայի Միւնիի մայրաքաղաքին մատենադարանը) եթէ լաւ նկատուի, իսկոյն կտեսնուի որ Պ. Քուրթէու Հոլանտացին՝ միայն տախտակի վերայ

տառեր փորելով տակագրեր է որ եւ իցէ բառ կամ բան, ինչպէս որ սրբոց կամ ուրիշ պատկերները. բայց այն բաւական չէր տըպագրութեան գիւտը իրեն ուղղականելու համար, եւ կութթեմպէրկին վաեմ հանձարըն ու փառքը՝ գլխաւորապէս այս կտորին մէջ կփայլի, որ հնարեց շարժական տառեր ձուլել՝ մետաղէ կամ կապարէ, ու արեգական ճառագայթիցը պէս տարածեց լուսաւորութիւնը աշխարհիս մէկ ծայրէն մինչեւ ի միւտը:

1852 թուականին Մայնց քաղաքին բնակիչները իրաւամբ պարծենալով իւրեանց անմահ հայրենակցին վերայ, ստորագրութիւն բացին հոյակապ արձան մի կանգնելու նորա անմուաց յիշատակին, եւ շնորհակալու մտօք ձեռնատուութեան հրաւիրեցին բոլոր աշխարհիս լուսաւորեալ մարդիկը: Յօյս կար որ ամէն մարդ՝ ով որ գիրք կարդալու օգուտը կճանաչէ, մինչեւ անգամ ով որ ձեռքին մէջ կըունէ այն յայտարարութիւնը՝ յորում յիշուած էր կութթեմպէրկի արձանին համար ստորագրութիւնը, անպատճառ կօգնէ նորա հայրենակիցներուն: Շատերը կարծէին թէ այնքան փող կժողվուի որ մէկ եկեղեցի կկառուցանեն, ու նորա մէջ ոսկիէ արձան կկանգնեն կութթեմպէրկի համար. բայց այն յոյսերը իզուր ելան: Վերջապէս միայն այնքան փող ժողվուեցաւ որ որոշեցին արձանը շինել տալ թորովաշտին:

(*) Խաղալու թուղթը 1392 թուականին Փարիզ հնարուեան ժաքմէն սրևերոնէ գաղղիացւոյն ծեռքովը, Կարուս 2 թագաւորին հիւանդութեան ժամանակը զինքը զրուցնելու համար:

Այն հռչակաւոր քանդակագործը մեծ ուրախութեամբ յանձն առաւ, եւ արժանապէս կատարեց իւր խոստումը:

Երբ 1857-ին օգոստոսի 14-ին Կութթեմպէրկի արձանը պիտի բացուէր Մայնց քաղաքի գլխաւոր հրապարակին մէջ, շրջակայ քաղաքներուն ու գիւղերուն բնակիչները լցուած էին քաղաքին փողոցները (*). այլ եւ զանազան տէրութիւններէ եկած էին 15,000-ի չափ օտարական այցելուք: Առաւոտեան 6-րդ ժամէն սկսած՝ ժողովրդեան բազմութիւնը մէկ մտքով ու սիրով կապաէին մասնակից գտնուիլ այն լուսաւորեալ երկրին լուսատու մարդոյն արձան կանգնուելու փառաւոր հանդիսին: Ութերորդ ժամուն՝ ժամերգութիւնը սկսու մայր եկեղեցոյն մէջ, եւ քանի մի վայրկենէն բազմութեամբ արանց եւ կանանց լցուեցաւ: Մայնց քաղաքին արքեպիսկոպոսը աստուածային պաշտամունքը կատարեց, եւ առաջին Աստուածաշունչը որ տալուած էր Կութթեմպէրկի ձեռքովը՝ փառաւորապէս բացուած ու գրուած էր սեղանին վերայ: Ժամերգութիւնը աւարտելն յետոյ, եկեղեցականներն ու ժողովուրդները անհամար բազմութեամբ գիւղին գէպ ի այն հրապարակը՝ ուր պիտի բացուէր Կութթեմպէրկին արձանը: Սահմանեալ տեղը հանելուն պէս՝ վարագոյրը բացուեցաւ, ու երեւեցաւ Կութթեմպէրկին գեղեցիկ արձանը, որոյ շրջակայ լայն թեմը զարդարուած էր եւրոպական տէրութեանց գլխաւոր քաղաքներուն նշաններովը, եւ գէմքը կարծես թէ կծիծաղէր այն երախտապէտ ժողովրդեան հետո: Արքեպիսկոպոսին քանի մի ազօթքներ կարգաւէն յետոյ, շատ մը ճառեր կարգացուեցան արձանին ստորոտը, որոց վերջանալուն պէս՝ զօրապէտը նշան տրւաւ ու մէկէն թնդացին երկու խումբ զօրաց երաժիշտաներու թմբուկները, սրինգներն ու տաւիլները: Նոցա գագարելէն յետոյ, առաջ լսուեցաւ միայն ձայնաւոր տղայոց երգեցողութիւնը, որ գովեստներ երգեցին Կութթեմպէրկին հոյակապ անուանը: յեկայ երբ թնդանօթները սկսան արձակել միացան նոցա հետ եւ ժողովրդեան ձայները, ծափահարութիւններն ու կեցցէները: Կէսօրէն վերջը քաղաքին մէջ զբոսարաններ նշանակուած էին երաժշտաց խումբերով. կային նաեւ

հասարակաց ճաշեր, կոչունքներ. իսկ երեկոյին՝ ինչպէներ, ընթրիքներ, եւ փալոցներ սովորականէն աւելի զարդարուած էին կաղային լուսավ: Այն տօնախմբութիւնը չորս օր երկարեցաւ: Մէկ փողոց մի չկար որ լուռ կենար, եւ ոչ մէկ տուն՝ որ արտմութեան մէջ լինէր. այլ ամէնքը գոհ, ամէնքը ուրախ, եւ ամէնքը հայրենեաց սիրովը լցուած:

Տպագրութեան հրաշալի գիւտին հետ պատմելով Կութթեմպէրկի վարքը, առանց որոյ անկատար կլինէր սպատմութիւնը, մեր նպատակը այն չէր միայն որ Կութթեմպէրկին ով եւ որ քաղաքէն եղածը յայտնեմք. այլ եւ օրինակ առնումք նորա անձանձիր աշխատութիւնը, որ յաղթելով ամենայն գըժուարութեանց՝ դտաւ ու կատարելագործեց այս հիանալի արուեստը. օրինակ առնումք նորա աղդայնոց երախտագիտութենէն, միանդամայն եւ ուրիշ լուսաւորեալ աղդերէն՝ նորա սպանչելի գիւտը արժանապէս իգործ զնելու նաեւ մեր աղդին մէջ, եւ ոչ թէ անձնական վրէժինդրութիւններ հրատարակելով՝ միոյն կամ միւսին անունը պախարակելու . . . :

Տպագրութեան նպատակը, ինչպէս որ յայտնի է, գլխաւորապէս աղդային ուսումն ու գիւտութիւն տարածել, աղդին աստուածապաշտութիւն եւ քաղաքակրթութիւն սովորեցնել, յառաջադիմութեան յարգործող խորհրդանշական անել, աղդին լեզուն մը շակել եւ ուրիշ սոցա նման օգտակար բաներ հրատարակելն է. ուստի եւ որ եւ իցէ մատենագիր պէտք է միշտ աչքին առաջ պահէ իւր յանձն առած վսեմ պարտականութիւնը, եւ երբէք չխոտորի ուղիղ ճանապարհէն:

Իշարկէ մատենագիրը կամ լրագրի խըմբագրիչն եւս իրեւ մարդ սխալական՝ անկարելի է որ չսխալի երբեմն. բայց մեր խօսքը այնպիսի մանր սխալանաց վերայ չէ, այլ այն հրաբորքով երեւակայութեանց վերայ որ երբեմն վիպասանական ձեւով, երբեմն ճանապարհորդութեան եղանակով եւ երբեմն պատմական ոճով, ճշմարտութիւնն ու արդարութիւնը մէկ կողմը կձբգեն եւ յականէ յանուանէ միմեանց պակասութիւնները հրատարակելով՝ թէ իւրեանց պատմական առաջարկ քաղաքին մէկ գովազգութիւնները կատարելու մէկ ժամանակ ամէնքները կատարելու մէկ ժամանակ ամէնքները:

(*) Կութթեմպէրկին արձան կանգնուած է նաև. Սերասպորկ քաղաքին մէջ՝ նոյնպիսի մեծամադիչս տօնախմբութեամբ:

Խնճեւտասաներորդ դարուս ակիզբները գողցես նոր կենդանութիւն առաւ նաեւ մեր ազգը՝ տպագրութեան արուեստին ծաղկելովը. բայց 1825 թուականէն եռքը տպագրութիւնը աւելի առաջ երթալով՝ օրագիրներ եւս սկսան հրատարակուիլ ու շատնալ մեր մէջ. Այս յայտնի է թէ ինչպէս որ լեզուի մը հարատութիւնը գրականութեան տարածուելովը կլինի, այսպէս եւս ո՞ր եւ իցէ ազգի մէջ օրագրաց կամ լրագրաց շատութիւնը՝ ազգային բարոյական գաստիարակութեան, եւ ամէն տեսակ քաղաքակըրթութեան եւ լուսաւորութեան գիւրութիւնն է. իսկ գիւրութիւնները ըստ մէծի մասին յառաջացած են տպագրութեան ձեռքովը, որ նաև նա առագաստները լցուցանող հողմոյնման՝ լուսաւորութիւնը առաջ քշեց եւ տարաւ այնպիսի անկարծելի արագութեամբ, որ եթէ ինքը՝ այն մարդկութեան բարերար կութթեմովէրկը՝ իւր աչքովը տեսնէր, զարմացմամբ պիտի նայէր իւր հրաշալի գիւտին յաջողութեանը վերայ. եւ այս է պատճառը որ կասեն թէ «Ազգի մի լուսաւորութեան չափը» իւր մէջ ունեցած տպարաններու շատութենէն կճանչցուի: » Ուրեմն եթէ տպարանն ու տպագրութիւնը այսքան մեծ նշա-

նակութիւն ունին աշխարհիս մէջ, պէտք է որ մեք եւս ճանաչելով նորա թանկ արժողութիւնը՝ ի գործ ըդնեմք զայն սնոսի եւ վնասակար բաներու:

Մեր ժամանակն ու տպագրութեան գործադրութիւնը ոչ թէ այնպիսի բաներու կկարօտին, այլ կպահանջեն՝ մանաւանդ մեր ազգին մէջ ծաւալել այնպիսի հոգի մի որոյ նպատակը մինի ընդհանուր յառաջադիմութիւն, ճշմարիտ ազգասիրութիւն, բարոյական բարգաւաճութիւն, համանմանից կարեկցութիւն եւ միաբանութիւն: Մեզ պէտք չեն երբէք խռովութիւններ, կուներ, երկպառակութիւններ, ասելութիւններ. այլ սոցա հակառակ՝ պէտք է բաց եւ հեռատես աչքով նայիմք մեր շրջակայ լուսաւորեալ ազգերուն, եւ ընդունիմք այն ամենայն ազգաշինութեան միջոցները, որոց անունն է աշխայժ, ջանք, միութիւն եւ յառաջադիմութիւն, որք եւ միայն կարող են պահպանել աշխարհիս մէջ մեր պատուառը ազգ լինելուն փառքն ու պարզանքը:

ՅՈՎԱՆՆԻԿՍ ՏԵՐ ԱԲՐՈՀԱՅՄԵԱՆ:

ԹԷՌԴԱՍԻՈՅ ԽԱԼԻՊԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԵԲՐՈՐԴ ՏԱՐԻՆ.

Թէ որ կայ ժամանակ մը յորում ազգայն գործողութեան զբաղած անձինք պէտք է խորհրդաւոր լուսութեամբ մը՝ բայց աւելի եռանդեամբ ու անխոնն ջանիւք բան առաջ տանին, անշուշտ այն ժամանակն է յորում ամենուն աչքը այն գործողութեան վրայ գարձած է, եւ շատին բերանը անոր վրայ բացուած՝ իրարու համաձայն եւ անհամաձայն խօսքեր կտարածեն ազգին մէջ: Այսպիսի ժամանակ է նաեւ Խալիպեան Ուսումնարանին համար այս տարիս՝ յորում երբորդը կվերջանայ ու չորրորդը կտկը:

Բայց քանի մը օրինաւոր պատճառներէ, եւ աւելի՝ բարեկամաց անկեղծ հարցմունքներէն ու եռանդուն յորդորանքներէն, հարկագրեցանք այժմէն համառօտ տեղեկութիւն մը տալ հասարակաց՝ ազգային ուսումնարանիս այժմու վիճակին վրայ, եւ յուսամք թէ ասովլ ալ կհամնիմք մեր մերձաւոր նախառակին՝ որ է ընդհանրապէս ազգասէր բարեսի-

րաց սիրու հանգչեցընել, եւ մասնաւորապէս ուսումնարանին մէջ զաւակ ունեցող ծնողաց միաբը եւ սիրու ազատ պահէլ ամէն տեսակ պղտորութենէ ու տարակուանիքէ:

Թէուսիոյ ուսումնարանը աշխարհիս որ եւ իցէ կողմի ձայերուն համար բացուած լինելով, մէջի ուսումնական կարգագրութիւնն ալ իհարկէ այնպիսի ընթացք մը պիտի ունենայ որ յարմար գայ՝ որչափ որ կարելի է ամէն տեղի ձայերուն ուսումնական պիտոյիցը. այսինքն մէջի աշակերաները սովորին ամիսպիսի ուսմոնք եւ լեզուներ՝ որ անօգտաւ չլինին իրենց, երբոր գառնան իւրաքանչիւլն իրենց տունն ու հայրենիքը: Այս մեծ ու գլխաւոր գժուարութիւնը գիւրացընելն, ու գործը անխախտ կարգի մը գնելը՝ հարկաւ ժամանակի կարօտ է, այսինքն գոնէ տասը կամ վեց կամ ութը տարուան. եւ սակայն նաեւ այս երեք տարուանս մէջ ըստ բաւականին հասկըցուեցաւ թէ ասոր հնարքն